

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՄԱՆՈՐ ԵՒ Ս. ԾՆՈՒՆԴ

Օրերու արտմութիւնը՝ Պաղեստինի ծանօթ ողբերգութենէն պատճառուած, աւելի քան տրամադիր կ'ընէ զմեզ, նոր Տարւոյ և Աստուածայայտնութեան խորհուրդին մէջ կենալու, մանաւանդ ուժգնութիւն զգալու անոնց բերելիք յոյսին ու քաղցրութեան կազդրյը:

Ուրախ ենք հոս յայտնելու թէ նոր Տարուան վարագոյրը կը բացուի լաւագոյն օրերու հետանկարի մը վրայ, աւելի ուրախ՝ որ տրառում ու տագնապահար տարին զոր անցուցինք, մեզի նոր Տարուան սեմին կ'առաջնորդէ մեր պարտականութիւնը Աստուծոյ և մեր ժողովուրդին ծառայութեան զործին մէջ կատարողի զոհունակ խնճմատանքով: Եթէ արտաքին պարագաներու դասաւորումը հետեւաբար տրառում կ'ընէ զմեզ նոր Տարուան մեր այս դիմաւորման մէջ, ներքնապէս ուրախ ենք յայտնելու որ մեր հոգի հաշուետուարները ուղիղ են ու մենք այլապէս ուրախ կ'ընդունինք այս նոր Տարին, որ կրկին խոստառմանը կը յուսանք թէ պիտի բացուի ինչպէս մեր՝ նոյնապէս բովանդակ մարդկութեան աչքերուն և ակնկալութիւններուն դիմաց:

Թէկ խաղաղութիւնը կ'ուշանայ, սակայն անվերագտանելի չի թուրի, հաշուութեան և լաւագոյն խաղաղութեան մը ճիգերը աւելի ուժգնութեամբ առաջ կը տարուին, երոպայի, Միջին Արեւելքի և Մայրագոյն Արեւելքի մէջ, տակաւ փարատելով ծանր մղձաւանչները և պարզելու տագնապ առթող թընջուկները:

Մեր ճակաաագիրը կ'ուզէ որ հայ սփիւռքը այս տագնապներու ծիրին մէջը տակաւին շարունակէ մնալ, բաժնելով անոր կարելի անդրադարձումները: Սիրտերու քաղցրութիւն, միտքերու լայնութիւն, կիրքերու զգաստութիւն, մեր ազգային կեանքին ներս, շատ բան պիտի զեղիէին մեր զադութներու ներքին կեանքի անհաշուութիւններէն: Հատուածական պայքարներ և յարանուանական մեղադրանքներ կը շարունակեն մթագնել մեր կեանքը, որ այնքան պէտք ունի փոխադարձ հասկացողութեան և համերաշխուութեան: Իրարու զործը արզիկելու, զիրար չէզոքացնելու և տապալելու համար վասնուած ուժերը, կորսուած պատեհութիւնները, եթէ զործածուէին մեր կեանքի կազմակերպութեան պահպանման և ստեղծագործական թափին, մեզի պիտի շահեցնէին շատ բան սփիւռքի մեր արտմութիւններէն:

Զենք երթար առաջ այս տրառում իրողութիւններու ետին պղտոր և մութ հաշիներ տեսնելու: Մեր նիւթական և բարյական զոյութիւնը ամէն օր հարկին տակն է լուրջ վտանգներու, և ատենը չէ բիւզանդական վէճերու, երբ այնքան պէտքը կայ ամփոփուելու, լրջանալու և իրարու հետ ըլլալու: Անթոյլատու, անհանդուրժող մթնոլորտ մը կը մնուցանէ կիրքերը, կը կազմալուծէ բարեացակամութիւնները, կը զօրացնէ պատակտումները և կը քայլայէ միամնական և հա-

ւաքական ողին : Պարտինք ունենալ միշտ , և մանաւանդ այս օրերուն , այն կարելի տրամադրութիւնը , մարդկօրէն և հայօրէն քննելու և լուծելու մեր մտքին և խղճին առջև դրուած ազգային և ժամանակի հարցերը : Պէտք չէ որ առիթ տանք մեր ցեղային հաւաքական կորով քայքայող արարքներու և անոր խղճմտանքը պղտորող առիթներու :

Միջին Արեւելքի , ինչպէս նաեւ Արեւմուտքի մէջ նոր կացութիւններու և հեռանկարներու առջև է մեր ժողովուրդը : Մեզ պատսպարող յիշեալ ցամաքամասերու և ազգերու մէջ մենք կը վայելենք առաւել կամ նուազ չափով համակրանք և գործի ու խօսքի որոշ ազատութիւններ , պէտք չէ չարաշար գործածենք մեր նկատմամբ ցոյց տրուածը և մանաւանդ չըլլանք պատեհապաշտ , օրուան հովերուն առազաստ բանալու աստիճան :

* *

Անցնող տարին , Պաղեստինահայութեան համար մանաւանդ , ունեցաւ խորունկ տարողութիւն : Ծանօթ աղէտը քայքայեց իր տունն ու անտեսութիւնը կազմակերպած բովանդակ Պաղեստինի ժողովուրդը , և անոնց կարգին՝ մեր հայ հասարակութիւնը : Սակայն այս պարագան չյուսահատեցուց զմեզ , ըրինք մեր կարելին , Միթքանութիւն և ժողովուրդ միասնաբար , ու կը շարունակենք ընել , դիմազրաւելու այն բոլոր ժժուարութիւններուն՝ որոնք իրարու յաշորեցին եւ կը շարունակեն մնալ իրենց բովանդակ խստութեամբը :

Ժամանակէ մը ի վեր դաշրած է այլևս թնդանօթներու որոտը և մեռելներուն հոգինը Պաղեստինի բոլոր ճակատներուն վրայ , բայց չէ վերջացած տազնապն ու պնձուեկը հոգիներէն : Դադրած է պատերազմը , սակայն չեն հանգչած բազմութիւններ՝ իրենց կործանած տուներու , աւերուած դաշտերու և անստոյդ պապագայի ու տրտում ներկային մէջ :

Չունինք խոստումներ , ինչ որ ալ լինի քաղաքական աշխարհի վիճակը ընդհանրապէս և Պաղեստինի կացութիւնը մասնաւորաբար , նոր Տարին նորոգուող կեանքին խորհուրդն է որ կը բերէ մեզի , և քաղցր ու մտերիմ բան մը կայ այս մտածումին մէջ , եթէ նոյն իսկ անիկա չրի բախտորոշ երեւոյթներու դասաւորումէն :

**

Մինչ անցնող տարին այսկերպ կը թաղէ իր մութ ու տրտում ամպին տակ բազմաթիւ ակնկալութիւններ և երազներ , ինչպէս նաեւ զինը մարդոց տարիներու ճիգին ու քրաինքին , ու չի խոստանար կարելի խաղաղութիւնը խորված սիրտերուն , և դոյզն քաղցրութիւն լացող ու սպացող աշքերուն , միւս կողմէն անզամ մը ևս կը ծնի խաղաղութեան Փրկից , իբրև գերազոյն խորհրդանիշ և հակապրութիւն , այս անխաղաղ աշխարհի խոռվին վրայ ։ Ծնունդը խաղաղութեան պատզամն է որ կուտայ մեզ՝ խոռվայոյզ աշխարհի մը ալեկո-ծութեան մէջ ։

Անսնք որ կը վրդովեն այս աշխարհի խաղաղութիւնը և արիւնի ու թշշուառութեան մէջ կը խեղդեն մարդոց խաղաղօրէն ապրելու իղձերը , ոճրա-

դործներ են անտարակոյս։ Անսնք որ ցամաքամասերը և ժողովուրդները կ'ապշտպեն իրենց ցեղային անհանդուրժողութեան և շահերուն համար, աւազակներ են ոչ միայն մարդոց արդար աշխատանքին, այլ նաև մարդերու պահանջած կամացութեան։ Յանուն ինչ կարգախօսներու ալ յարուցուին անսնք, չեն դադրիք ժխտումներ ըլլալէ լրյուին, և ուրացումը խաղաղութեան պէտքին։

Թաղաղութեան կարօտը, ճիշն է դարերով տառապող մարդկութեան, և բաղձանքը՝ կեանքի մութ, հեւագին և արիւնոտ ծփանքներուն դիմաց։ Այդ ճիշը այսօր աւելի քան շատցած ու բարձրացած է կեանքի անհամաշափ եւ տրառում գնացքին համբնթաց, և դարձեր է սուր և ցաւազին աղազակ մը, միլիոններու հողիէն բարձրացող։

Այսօր նորէն, ինչպէս երբեմն, իշխաններու և գերիններու, հարուստներու և աղքատներու, տղէտներու և զիտուններու աշխարհ մը գոյութիւն ունի, և կեանքը ցուրտ է և մարդը դժբախտ։

Յղփացում, անհաւասարութիւն, արիւն և քրտինք իրարու կուզան այսօր, ստեղծելու համար անհամերաշխ և անկարելի կեանքը որ մեր օրերուն է։ Ու այս ցաւի ու անսրտութեան պատկերին դիմաց, չկայ աւելի քաղցր երազ, քան խաղաղութեան զգացումը, որ կուզայ խորտակելու արեան ալիքները եւ անուշելու թշուառութեան մոայլը՝ ինչպէս անհատներու այնպէս ալ ազգերու կեանքին վերև։

Աշխարհը, խոռվքի և ցաւի այս հովիաը, ինչպէս սովոր ենք ըսել, միշտ սուրբի և ներսի լուսապահներով պատուեր է խաղաղութեան առաքեալները։ Այսպիսիններուն է որ կ'ակնարկէ մարզարէն, երբ կ'ըսէ «իբրև զի գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւուն խաղաղութեան»։

Հակառակ այս իրողութեան և ճիզին, պատերազմին կիրքը մարդերու մէջ մարելէ շատ հեռու է։ Այս իրականութեան առջև սակայն յուսահատած չէ խաղաղաբարներու փաղանգը բոլոր ժամանակներու, եթէ նոյն իսկ «յերկիր խաղաղութիւն», ի մարդիկ հաճութիւն» դարեր յետոյ, տակաւին բարձրութեանց մէջ օրօրուող եթերային աւաշ մը թուի, ու չըլլայ իջած աշխարհի վրայ։

Ուրախալի է հաստատել թէ, անսովոր համեմատութեամբ հետպնեատէ կ'ամի թիւը անոնց, որոնց մէջ կ'ապրի սխաղաղութեամբ և արդարութեամբ լի թագաւորութեան մը երազը։ մեր ժամանակներու նշանն է այս, ու աննշան չէ սփոփանքը զոր անիկա կուտայ սիրտերուն։ Այսօրուան մարդկութիւնը զիտէ թէ յեղազլուած է ևմահ պարտուածներուն» հին առածք, ըլլալու համար նաև «մահ յաղթողներուն»։ եթէ պատերազմը յաղթող կողմին կը ժպտի, շատ քիչ անզամ անորը կ'ըլլայ։ Պատերազմները միայն անտեսապէս չէ որ կ'աղքատացնեն ժողովուրդները, այլ կը խամբեն անոր ծաղիկը, կը բթացնեն անոր զգայնութիւնը։ Փոխանակ արիւնի այս կիրքին և մոլուցքին, որքան գեղեցիկ է մարդերը յաւերժելու, իրենց երազին մէջ զանոնք Աստուծոյ աւելի մօտեցնելու ձիզը, երազը։

Պատերազմը ուրիշ բան չէ, եթէ ոչ երբեմն քսան, երբեմն քառասուն տարիներու այս երազին կործանումը՝ կոյր, պատահական ոյժերու զրոհին մէջ։ Իսկ անոր ետին տեմնել յաւակնի սաեղծագործ զօրութիւն, նախատել է մարդը իր բարձրագոյն յաւակնութիւններուն ներսը։

Եթէ խաղաղութիւնը կը գերածուի յաճախ յդփանքի, անարիւն թուլութեան և շիջումի, անպայման միշտ աւելի կ'արժէ քան կարմիր գերեզմանոցը ճակատամբուի դաշտերուն, քան մոխրաստանը կործանուած երկիրներուն։

Գիտութիւնը չարիք մըն է, պատերազմը՝ ոճիր՝ վասնզի ան ամենէն անզութ յայտնութիւնն է ատելութեան՝ որ կ'որջանայ և կ'եռայ մարդոց սիրտերուն մէջ։ Պատերազմը յանցանք մը և պատիթ մըն է միանդամայն։ Խաղաղութեան գեղեցիկ երազը գերազոյն բաղձանքն է եղած քոլոր ժամանակներու և սերունդներու։ Եսային, զի՞ն Ռւխտի մեծ մարզարէն տեսաւ օրը՝ որուն մէջ, իրենց սուրերը՝ բրիչ, և տէզերը՝ մանզադ պիտի շինեն, և ազգ մը ուրիշ ազգի դէմ սուր պիտի չըարձրացնէ այլեւն։ Սյս է հաւատքը բոլոր անոնց՝ ուրնք կը հաւատան Բեթղեհէմի մէջ ծնող խաղաղութեան իշխանի դերին և երկնային առաքելութեան, այս է հաւատքը բոլոր անոնց՝ որոնք յամր բայց ամուր գնացքով մը մարդկութիւնը դէպի հոն կ'առաջնորդեն, գժուարին, ցից ու դերբուկ ճամբաներէ։



Պատերազմ՝ տիրապնտութեան արտայայտութիւնն է ան։ Խաղաղութիւն՝ ազատութեան նախերզանքը, ան է որ տեւական կ'ընէ ազատութիւնը, արդարակշիռ՝ հաւասարութիւնը, բեղմաւաոր՝ եղբայրութիւնը։ Պատերազմ մարդերու առհաւական ու արինուուշտ բնազդը, զոր քաղաքակրթութիւնը տակաւ մարդասպանութեան արուեստի մը վերածեց յետոյ, համայնական և եպերելի այն ոճըագրծութիւնն է, ուր Աստուծոյ պատկերը կ'անդունուի մարդան բզբքառուած բարոյականին մէջ։ «Ճշմարտութիւնը կը սիրէ հեղութիւնը և խաղաղութիւնը որոնք ի վերջոյ, ըստ աւետարանական անսուտ բանին, պիտի ժառանգեն երկիրը»։

Ահա թէ ինչու Յիսուս խաղաղութեան իշխան է կոչուած, և թէ ինչ կ'արժէ խաղաղութիւնը, այսինքն անարիւն պատերազմը, կեանքի մէջ, և ինչ գեղեցիկ ծնունդներ կընայ արգասաւորել, իբրև օքննէնք յաւիտենականին։